



Երևան, 26 Դեկտեմբեր, 2022

ՏԵՐՈՒՆԿԱՆ ԱՊՈՔ

(միասնաբար արտասանուած)

Իմասկութիւն Հօր Յիսուս, Կուր ինձ իմասկութիւն վբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

ՍԱՂՄՈՍ 15

Ի՞՞նչ կը ՊԱՀԱՆՁէ ՏԵՐԸ

Տէր, ո՞վ արժանի պիտի ըլլայ դաճարիդ մէջ ըլլալու,
ո՞վ արժանի պիտի ըլլայ սուրբ լեռանդ վրայ բնակելու:
Ան՝ որ անբիծ կեանք մը կապրի,
արդարութիւն կը գործէ,
եւ միայն ճշմարգութիւնը կը խորհի ու կը խօսի.
որ չի զրաբարդեր բնաւ, իր ընկերոջ չարիք չըներ,
եւ դրացին չի նախապեր:
Ան՝ որ կարհամարիէ Ասպուծմէ մերժուածները,
մինչ կը պարուէ ասպուածավախ մարդիկը:
Որ յանձն կառնէ իր երդումը յարգելով
վնաս կրել, քան թէ իր խօսքը դրժել:
Ան՝ որ իր դրամը գոլկոսով չի դար,
եւ կաշառքի փոխարէն անմեղին դէմ վկայութիւն չի դար:
Այսպէս ապրողը երբեք պիտի չասանի:

ՃԱՐԱԿԱՆ-ԱՊՈՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:
Վ Ա Լ Ե Ն Ա Ս Ո Վ Ր Ե Ր Ր Ո Ր Ո Վ Ժ Ի Ւ Ն, Ա Ս Վ Ր Ա Վ Ո Վ Ժ Ի Ւ Ն:
Ե ւ Հ Ի Ս Ա Ն Ո Վ Ա Գ Բ Ժ Կ Ո Վ Ժ Ի Ւ Ն, Ն Ա Ջ Ե Գ Ե Լ Ո Վ Ա Ր Ա Յ Ո Վ Ժ Ի Ւ Ն:
Ա Ր Ի Վ Ա Ս Ո Վ Ա Ճ Հ Ա Ր Ե Ն Մ Ե Լ Ո Վ, Ո Ր Ա Վ Ա Լ Է Ն Ե Ա Ն Ե Լ Ե Լ Ո Վ:
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեղ ողորմեա:

Պահապան ամենայնի Քրիստոս,
աջ քո հովանի լիցի ի վերայ իմ ի դրուէ եւ ի զիշերի,
ի նազիլ ի դան, ի զնալ ի ճանապարհ,
ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.
Եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Ի՞ՆՉ ԿԸ ՊԱՀԱՆՁՔ ՏԵՌԸ

Հետաքրքրական հարցումով է, որ Դաիթ կը սկսի իր այս աղօթքը: Հարցում մը, որ կնուղդէ Ասպուծոյ: Մեր առօրեայ կեանքին մէջ, երեւյթներ կան, ուր որոշ պայմաններ կը թելադրեն գուեալ երեւյթին արժանի ըլլալու: Ահա նոյն դրամաբանութեամբ Դաիթ ինք եւս այդ հարցումը կընէ Ասպուծոյ, թէ, «Ո՞վ արժանի պիրի ըլլայ Քու դրամարիդ մէջ ըլլալու, կամ Քու սուրբ լեռանդ վրայ ապրելու»: Այս արդայայպութիւնը նաև, ոչ թէ միայն զալու կամ ըլլալու, այլ՝ առաւել եւս Ասպուծոյ ներկայութեան եւ օրինութեան վայելքը ունենալու: Այնպէս ինչպէս, երբ որեւէ մէկուն դունը երթալու եւ այդ դան դիրոշ հիւրնկապութիւնը վայելելու: Ահա իին աշխարհի սովորութեան համաձայն, այն հիւրը որ դուն եւ այդ դան այցելուն կը դառնար, ան նաև կը վայելէր ամէն ապահովութիւն: Ահա նոյնպէս, երբ Ասպուծոյ դուն է, որ կնուգէ երթալ եւ այնդեղ վայելել Ասպուծոյ հովանաւորութիւնը, պաշտպանութիւնը: Այսօր ալ պարկերացնենք մենք, երբ եկեղեցի կ'երթանք, այնդեղ Ասպուծոյ հետ հանդիպելու, Անոր վայելքը ունենալու, յեփոյ այնդեղէն մեկնելու: Բայց նաև որքանով Անոր ներկայութեան մնայուն վիճակը ունենալու: Անոր դան մէջ հարազաքութիւնը ունենալու: Այս նախաճաշակը Ասպուած ուզեց դալ իր ժողովուրդին, եւ այսօր ալ մեզի կնուգէ դալ, որպէսզի աւարդին վարժութիւնը ունեցած երթալու եւ յակիպենապէս Անոր ներկայութեան վայելքը ունենալու: Անոր համար ալ Պօղոս Առաքեալ պիրի ըսէ. «Միակ փափաք մը ունիմ, Քրիստոսի հետ ըլլալու»: Ահա այդ փափաքով է՛ որ կը յաճախենք ամէն Կիրակի Եկեղեցի, որպէսզի այսդեղ վարժուինք, մինչեւ իր երկրորդ գալուստը, որ պիրի գայ եւ մեզ իր մօք դանելու, «Հոն ուր որ ես եմ, այնդեղ նաև պիպի ըլլայ իմ պաշտօնեան»:

Ահա նոյն հարցումը դարձեալ կը հարցնէ, այս անգամ, ոչ թէ պարզապէս այցելութեան համար, այլ այնդեղ մնայուց կեցութիւն ունենալու համար: Այս անգամ, սակայն, այդ դրամարը, որ լերան վրան շինուած, սուրբ լեռ է, որովհետեւ այնդեղ Ասպուծոյ ներկայութիւնն է, այնպէսն ինչպէս Մովսէսի պարագային, երբ անկէզ մորենին կ'այրէր, Մովսէս մօվեցաւ դեսնելու թէ ինչ է պարահածը, Ասպուած ըսաւ, որ Մովսէս հանէ կօշիկները, որովհետեւ հոն ուր որ կայնած է սուրբ դեղ է, որովհետեւ Ասպուծոյ ներկայութիւնն է որ կը սրբացնէ նաև դեղը:

Այս Սահմոսավ Դաիթ նաև կնուգէ ցոյց դալ, թէ այն անձը որ Ասպուծոյ մփերմութեան վայելքը ունի, նաև այն անձն է, որ Ասպուծոյ ներկայութեան կը կանգնի, այն անձն է որ ունի այնպիսի նկարագրային գիծեր, որ պիրի նշէ Դաիթ մէկ առ մէկ: Այդ նշուներն, սակայն, կու գան յիշեցնելու մեզ, թէ արդեօք մենք ունինք այդ նկարագրային գիշերը, երբ յաճախ մենք զմեզ կը ներկայացնենք որպէս Ասպուծոյ մօվիկ մարդիկ, Անոր ներկայութեան վայելքը ունեցող մարդիկ:

Ասպուծոյ վրանը այն վրանն էր, որ Ասպուած թելադրեց Մովսէսին որ շինէ: Վրան, ուր պիրի ըլլար այն հանդիպման վայրը Ասպուծոյ եւ իր ժողովուրդին: Եւ որովհետեւ փակախն Դաիթի ժամանակ դամարդ շինուած չէր: Պիրի շինէր Դաիթ, որ խոսքացաւ, բայց անոր որդին՝ Սողոմոն ինք պիրի շինէր: Եւ պիրի շինէր Սիոն լեռան վրայ:

Ուրեմն, ո՞վ է արժանին: Դաիթ ահա կը նշէ արժանաւորութեան կէտերը: Դաիթ այսդեղ անուններու մասին չի հարցնէր, այլ՝ ինչպիսի մարդիկ են զԱսպուած ճանչցողները, որովհետեւ այսդեղ նաև զԱսպուած ճանչնալու մասին է: Երբ զինք կը ճանչնանք, այդ ճանչնալը մեզի պիրի դան այդ նկարագրային գիծերը:

ա. Ան որ անբիծ կեանք կ'ապրի: Անբիծ կեանք կը նշանակէ, Ասպուածահաճոյ կեանք; Ասպուծոյ պարուիրաններուն համաձայն ապրուած կեանք: Անոր հնազանդ կեանք:

բ. Արդարութիւն գործող: Այն անձը որ Ասպուծոյ պարուիրաններուն համաձայն ապրող մարդ է, ուրեմն անոր գործերն ալ արդարութեամբ են: Որովհետեւ եթէ երբէք Ասպուած ինք արդար է, իր պարուիրաններն ալ դէպի արդարութիւն առաջնորդոց պարուիրաններ են, ուրեմն այդ պարուիրաններուն համաձայն ապրող մարդը, արդարութեամբ պիրի ապրի: Այնպէս ինչպէս Յովհաննէս Առաքեալ պիրի ըսէ. «Եթէ ըսենք, որ Ասպուծոյ հետ հաղորդակից ենք, եւ միս կողմէ շարունակենք խաւարի մէջ ապրի, կը սպենք եւ արդարութիւնը չենք գործեր» Ա Յովի 1:6: Նոյի մասին Ծննդոց գիրքը կըսէ. «Նոյ Ասպուծոյ հետ քալեց, եւ ան արդար էր»: Կարարեալ ըլլալու մասին չէ, այլ՝ արդար: Յաջորդող համարները կու գան ցոյց դալու, թէ ինչ կը նշանակէ անբիծ կեանք, արդարութիւն գործել:

գ. ճշմարգութիւնը խորհիլ եւ խօսիլ: Երբ ճշմարգութիւնը կը խորհիմ սրբիս մէջ, ճշմարգութիւնն ալ կը խօսիմ: Քրիստոս պիտի ըստ. Բերանը սրբին աւելցուքն է որ դուրս կու գայ: Չի զրպարփեր քնաւ: Ոչ թէ միայն բառեր են որ դուրս կու զան մեր շրջներէն, այլ՝ ինչ դուրս կու զան մեր սրբէն: Ինչպիսին են մեր խորհուրդները: Եւ ինչպէս կարելի է ճշմարգութիւնը խորհիլ մեր սրբերուն մէջ, երբ այնպեղ չկայ ներկայութիւնը ճշմարիկին, այսինքն՝ ներկայութիւնը Յիսուս Քրիստոսի: Որովհենքեւ մեր մարդկային դրուածքը, այնպէս ինչպէս որ կայ դժուար թէ ճշմարգութիւնը խորհի, եթէ երբեք այնպեղ ճշմարգութիւնը ներկայ չէ: Քրիստոս յստակօրէն կը լուսէ. «Ես եմ ճշմարգութիւնը»: Ահա եթէ այդ ճշմարգութեամբ լեցուն է մեր սրբերը, ուրեմն այդ շրջները չեն կրնար զրպարփել, իսկ եթէ կը զրպարփեն, կը նշանակէ, ուրեմն ճշմարգութիւն չկայ մեր մէջ, եւ հետեւաբար սուրբ կը խօսինք, կայ ըսելով, որովհենքեւ մեր խօսքերն ու գործերը կը վկայեն այդ բոլորի մասին: Շարունակելով.

դ. Ընկերոջ չարիք ըրնել, դրացին չնախագրել:

ե. Արհամարիել Ասպուծմէ մերժուածները, այսինքն՝ չարիք գործողները: Բաւարար պիտի ըլլայ, միայն արդարութիւն գործելու, ճշմարգութիւնը խորհելու կամ խօսելու, նաև արհամարիելու չարիքը և չարիք գործողները: Մինչ պարուել ասպուածավախ մարդիկը:

գ. Յանձն առնել երդումը յարգել, պահել, նոյնիսկ եթէ ի պահանջել յարկին վնաս պիտի կրէ: Այսօր մենք յաճախ երդում կ'ընենք, կը խոսպանանք, բայց պարագաներու բերումով այդ մեր գուած խոսպումը, ըրած երդումը կը դրժենք, որովհենքեւ վնաս պիտի կրենք: Բայց այսպեղ, Ասպուծոյ համելի եղող մարդը, զԱսպուած ճանչնցող մարդը, Ասպուծոյ հետ քալող մարդը պարբասպ է այդ վնասը կրելու:

դ. Դրամը գուկոսով չփալ, կաշառքի փոխարէն անմեղին դէմ վկայութիւն չփալ: Այսիւղ խօսքը կը վերաբերի կեղեքումի, հարսփահարութեան, երբ հարուարք առիթը օգբագործելով, կը կեղեքէ աղքաքը եւ կը հարսփահարէ: Իսկ միս բաժինը, անմեղին դէմ վկայութիւն փալու կաշառքի փոխարէն:

Ահա այս հագուածները կարծէք լոյս կը ափուն մեզմէ իրաքանչիւրին վրայ, թէ այս ըսուածներէն որ մեկը մեզի կը յարմարի: Ահա լաւագոյն առիթը Քրիստոսի գալու, այս պարագային, այս քօնական օրերուն առիթով, ուր Քրիստոսի ծնունդն է որ դիմաւորեցինք, Անոր ծնունդը մեր հոգիներուն մէջ ունենալու, որպէսզի անով արժանի ըլլանք Տիրոջ քաճարին մէջ ըլլալու, կամ Անոր սուրբ լերը բնակելու: Ահա այն ագեն, այսպէս ապրողը երբեք պիտի չսասանի: Ահա թէ Յովհաննէս Առաքեալ ինչ կը լուսէ. «Գիրցէք սակայն, աշխարհն ալ կ'անցնի, աշխարհային ցանկութիւններն ալ, բայց Ասպուծոյ կամքը կապարողը ինք՝ յափեան կը մնայ» Ա Յովի 2:17, այս կը նշանակէ երբեք պիտի չսասանի: